

ԹԱՇԻԿ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՇԱԲԱՑԱԹԵՐԹ
ՏՀՈՑ ԵՒ ՊԱՏԱՆԵՆԵՐՈՒ ՅԱՏՈՒԿ



Ա. Շրջան, թիւ 9



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. Բ. Գ. (Խմբագրական)	ՑԱԿՈԲ ՏԼՐ-ՑԱԿՈԲԵԱՆ
Գրոց Գիւտին Հրամը	Եղիշէ ԵՊԸ. ԳՈՒՄԵԱՆ
Ազրաւ (Առակ)	ՎՂՋԱՆ Վ. ՊԱՐՏԻՉԱԿՑԻ
Ձիեատակներ (Մարզաբնուրիւն)	ԻՇԽԱՆ ՄԻՐԶԱ ՄԻԶԱ ԻԱՆ
Այրբենարան	ԵՒԳԻՆԸ ԳԼԱՆՈՒՆԻ
Անմիտ Տղան (Զուարք նօրեր)	Վ. Կ. Տ.
Արձակուրդի օժեր իսայեր եւ զրուաններ)	
Շատախօսուրիւն (շատ պղտիկներուն համար)	
«Մաղիկ» այս բիւհն մեզ կ'սկսի ճրատարակել քերք մը, կամսունի տը Սեկիւոյի ճեքեարային մեկ պատմուածքը:	
Մաղիկայանառ աղջիկը պատկեր:	

—

Գիւն 20 փառա

Ծպագրութիւն ՄԱՐԴԻԿ, Կալաբա

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈԼԽՈՅ ԵՒ Գ-Ա-Կ-Ա-Ռ-Ե-Ր-Ո-Յ ՀԱՄԱՐ

Տարեկան 30 դրուշ : Վեցամասեայ բաժնեղին չկայ :

Ա.ՐՏԱ.Ա.Ս.ՀՄԱՆ.Ե ՀԱՄԱՐ

Տարեկան 7 ֆրանք :

ԲԱՑԱՐՉԱԿԱՊԻՍ ԿԱՆԻԿԻԿ

Բաժնեղինները կարելի է գրկել Օսմ. մանտաբօսթով, փոխ՝ գրով, եւ կամ գրոշմաթուղթով (20 հատր 20 դրուշի հաշուով):

Մանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող ամէն կարգի գործառութեանց համար դիմել մի' միայն:

Հ-Զ-Ա-Գ-Ի-Կ Հ-Ն-Դ-Ի-

Ճ-Ր-Ա-Ջ-Վ-Ն-Դ-Ի- Դ-Ր-Շ-Ո-Ն-Լ-Ի- Խ-Ա-Ն-Դ-Ի- Դ-Ր-Շ-Ո-Ն-Լ-Ի-

«ԾԱ.Պ.Ի.Կ» ՀԱՆԴԻՍ

Կ Պոլիս, Ղարաթիա, Գուրչունյու խան, թիւ 7

ՍԱ.Դ.Ա.Ե.Ա.Ն ՏՊԱՐԱՆ

REVUE "DZAGHIK,"

Constantinople, Galata, Kourchoum Han, № 7.

Վ-Ր-Ի-Պ-Ո-Ն

Այսօրուան խմբագրական յօդուածին մէջ տպագրական սխալով մը գրուած է հազար երեք հարիւր տարի առաջ, որ սփառի ըլլայ հազար հինգ հարիւր :

Ո-Պ-Է-Ր-Դ Ք-Ո-Լ-Ե-Ճ

Վարժարանիս յառաջիկայ տարեշրջանը կ'սկսի Մերտ. 5/18ին, կարգագրութիւններ եղած են վաճառականական ուսումը բաղձացուած կատարելութեամբ աւանդելու համար: Վարժարանիս մասնաւոր բժիշկը՝ ուսանողներու առողջութեան, մարմնամարդներուն և խաղերուն, ինչպէս նաև վարժարանիս ընդհանուր առողջապահական վիճակին վրայ կը հսկէ: Մարմնամարդին նոր և գեղեցիկ շէնք մը կառուցուած է նորոգապէս, իր մէջ ունենալով մարմնամարդի ամէն տեսակ գործիքներ, վերջին դրութեանց համաձայն:

Ո-Ր-Ն Ե

Տղաքներու և գպրոցականներու համար ամէնէն աղէկ գրատունը.

— Զամանակար Մեծ նոր խանին տակ, ՅՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԻՃ-ՃԵԱՆԻ Կեղրոնական նոր Գրատունը.

ՅԱԶԻԿ

(680) ի. ՏԱՐԻ - ԹԻՒ 9

14 ՅՈՒՆԻՍ 1907

Ա. Բ. Գ....

(ԽՄԲԱԳՐԱԿԱՆ)

ՀԱՅՈՐ երեք հարիւր տարիներ տուաջ՝ երբ այժմու քաղաքակիրթ Եւրոպան լեռներու, անտառներու, հողի ու ջուրի զանգուած մըն էր միայն և իր արդի ժողովուրդները անզիր անեղու բարբարոսներ էին. Արևելքի համեստ մէկ անկիւնէն մտաւորական լոյս մը իր ոսկի բաշը կը թոժուէր, կը շողացնէր մեր վրայ: Հակայ լուսագունտ մըն էր, արեւ մը որ պիտի լուսաւորէր երկար և նոր ճամբայ մը, մեր գրական և մտաւորական զարգացումին անձուկ ճամբան: Այդ անհիւթական արեւը դիւրին չէր ծագած սակայն, բայց գրեթէ մէկ մարդ կար որ անոր յարդարիչը, կաղմակերպիչը և սուեզծովը եղած էր:

Ճանչանք կարծեմ Տարօնեցի Հայ վարդապետը՝ Մեսրոպ, որ իր անձնութիր, ժողովրդասիրութեան գերազոյն նուիրումին մէջ մտածեց ըլլալ նոր լուսաւորիչ մը, աւելի՛ ճշմարիտ լուսաւորիչ մը մեղի համար:

Լայն վեղարի մը ծալքերուն տակ կնճռուտած իր ճակատը՝ մէ՛կ մտածում, մէ՛կ սեւեռում ունէր միայն որ հալածող ոզին եղած էր իրեն. սրբակրօնութեան մոմեղէն ճերմակովը օծուն դէ՛քը աւելի խորունկ տառապանք մը, աւելի արտայայտիչ ինքնալկում մը կ'ստանար, երբ մտածէր այն գործին վրայ որ ամբողջ ցեղի մը մտաւոր փրկութիւնը, ճերբազատութիւնը պիտի ըլլար՝ օտար գրական կապերէ:

Մեսրոպ կը մտածէր հայերէն դիրերը գանել, կազմել այն այրբենարանը որ պիտի ըլլար ետքը մեր մտաւորական գոյութեան արեւը և զարգացումին առաջավար լոյսը:

Ուր գտնէր, ուր փնտուէր, ի՞նչպէս լնէր գտնելու համար այն զիրերը որ իսկապէս հայերէն ըլլային, ըլլային ձշմարիտ արտայայտութիւնը Հայ հնչումներուն, իր ժողովրդասէր ու, գրասէր վարդապետի զմայլելի հոգին կը տառապէր սա մտածումն թէ Հայերը իրենց միտքը արտայայտելու գործիք մը իսկ չունէին, իրենց սրբազն մատեանները արձանագրելու համար նշանապիր մը անգամ չունէին, և Ասուուած ու Քրիստոս յունարէն, ասորերէն օտար զիրերու մէջէ կը խօսէին Հայուն: Այս մտաւորական ստրկութիւնն էր որ կը խոցէր, կը գաշունէր այդ անկիղծ մեծ վարդապետին սիրտը և ցորեկը արեւի լոյսին տակ՝ իր հոգեմաշ տառապանքներէն դուրս, գիշերը, խաւարին անգորր մինակութեան մէջ իր միտքը կ'երազէր խորհուրդներու և մտածումներու վիճն մէջ:

Մեսրոպ չպիտի յաջողէր եթէ միտքին չօժանդակէր իր գործելու հղօր ուժը: Զրոյցի մը վրայ թէ Դանիէլ անուն Ասորի մը Հայ զիրերը ունի եղեր, անմիջապէս ճամբայ ելաւ, երկար և դժուարին ուղեւորութիւն մը զլուխ հանեց, բայց արդի՛ւնքը, —սպասուածին շա՛տ ոչինչ մէկ չափը վստահաբար: Իրեն ըսին թէ Հայ զիրերը կը գտնուին Սամոսատի Յոյն եպիսկոպոսին քով. — Ահա՛, արդէն իսկ հօն էր, երկար օրերու տաժաններէ ետք, միշտ շրջապատուած իր սիրական, անձնաղոն և գործին մեծութեան նուիրուած աշակերտաներէն, և միշտ քաշակերուած, օժանդակուա՛ծ այն ատենի կաթողիկոսէն Մեծն-Մահակէն՝ որուն անունը ետքը անբաժանելի եղբայրութիւն մը կազմեց Մեսրոպի հետ, երբ զիրերու գիւտէն ետք հայերէնի թարգմանեցին Սուրբ Գիրքը:

Ըմբռնելու համար թէ ի՞նչ մտասեւեռում, ի՞նչ ցնորք եղած էր հայերէն ա. բ. գ. ի մը գիւաը Մեսրոպի մէջ, կը բաւէ յիշատակել այն հրաշտափառմ ելքը որ ունեցաւ այդ կենսազոն գործը: Պատմութիւնը մեզի կ'ըսէ թէ, Մեսրոպ աեսիլք մը ունեցաւ ուր ձեռք մը զրեց հայերէն նշանագիրները:

Տեսիլք կամ աշխատութիւն, հրաշք կամ իրականութիւն, ինչ որ ալ ըլլայ, կարելի չէ նշանամեց մը անգամ պակսեղնել Մեսրոպի գործէն, որ մեր երկրորդ և աւելի ձշմարիտ ու իրական լուսաւորութիւնը եղաւ, քանի որ առանց զիրի, առանց զրականութեան և առանց մատենազրութեան, ի՞նչ արժէք պիտի ունենար հոգեկան լուսաւորիչին՝ Գրիգոր Լուսաւորիչի գործը, երբ պիտի գործածէինք օտարներու, ուրիշ ազգերու նշանագիրները, յաւխունարար ստրուկ և հետեւակ մեալով անոնց մտաւորականութեան, լեզուին և զարգացումին:

Այսօր գիտականապէս բացարձակ ձշմարտութիւն մըն է որ ցե-

զի մը կհանքի և գոյութեան ամէնէն դօրաւոր ազգակը լեզուն
և գիրն են : Եթէ լեզուն ռւնէինք, գիրը կը պատէր մեզի, և ինչ
պիտի կրնար ըլլալ լեզուն առանց գիրի, եթէ ոչ աղճատ, աղքատ
ու տարտամ բան մը :

Հետօնաբար, Տարօնեցի այդ մեծ վարդապետին՝ Մեսրոպի Հետօնաբար, Տարօնեցի այդ մեծ վարդապետին՝ Մեսրոպի
կը պարտինք մեր մտաւորական և բարոյական գոյութիւնը, և
անգիտակից մանուկին սկսեալ որ տուածին անգամ ձեռք կ'առնէ
այրբենաբաննը, մինչեւ դրտկան հանճարներ, սրտագին և նուիրա-
կան երախտագիտութեան խունկ մը ունինք ուզգելու անոր որո-
միտքէն ասկից 1400 տարիներ առաջ ծագեցաւ լոյս մը՝ որ ոսկի պը-
սակ մը հիւսեց մեր մտաւորականութեան և դրականութեան վրաց :

Սյաօր իր տօնն է, վայրիեան մը անդուազառնանք ։ մտածենք
իր վրայ, և ինչ որ արժանի է մեր մհծագոյն բարերարին՝ ընենք
ան՝ մեր հոգիին ու սիրատն մէջէն :

ՅԱԿՈՒ ՏԵՐ-ՅԱԿՈՒԹԵԱՆ

Մի մասեացաւքուն պրածութեան մէջ տակէն զեղեցիկ եւ առէլէն
խարեւառուն եց կը զբան զբերա զիտին հետօք: Ըստ քէ
իօք սասաւածային բան մըն եւ եզար: Այս մասին ավ աւելի
ձեւ շատութիւն կընալ առն մեր բանակը եւ զբացէ բարձր,
տաքինս եկեղեցաւրաք, Տէ՛ Եփէ՛ Կոխուկուն Դուշեսի,
ուստինս մէկ աշխատութեան կը ներկացնեն հինգեալ
միկուրքին: —

ԳՐՈՑ ԳԻՒՏԻՆ ՀՐԱԶՁԱԾ

Եթ առջեւ գտնուած յիշտակարաններն առանց տարակու-
սանքի աստուածային օժանդակութեան կը վերագրին Հայ
այլըսութենի գիւտը : Այսպէս մտածելու կամ հաւատալու տրամտ-
զրութեած կին միտքերն որ այսքան գտուարին և տագնապեցուցիչ
գործի մը անակնկալ յաջողութիւնը մարդկային կարողութեանէ
վեր կը նկատէին : Միւս կողմէ՝ հանգիւտութեան (analogique)
մերձեցումներ կը թելազրէին զայն զոր օրինակ, ինչպէս հա-
ւատքն էր հրէին թէ Մովլիսական Տախտակին միջոցաւ առաջին
անգամ Աստուած էր որ չնորհնեց գիւրը երբայցան աղգին, միեւ-
նոյն համոզումով պիտի հոչակէին և մերքու հայ նշանագրերու
ծագումը, համբաւելով թէ աստուածային ակնարկութեամբ «Իտաթ

ձեռին աջոյ» (Խորենացի և Պաղտը) գծադրեց զանոնք վէմի վրայ, ոս տարբերութեամբ որ վիմը նիւթական գոյութիւն մը չունէր, այլ վայրկենարար պիտի ծառայէր միայն իրբեւ տախտակ այդ երեւութեական նշաններուն:

Զենք գիտեր թէ Մեսրոպայ անձնական համզումը իսկապէս առիթ տուած'ծ է պատմութեան հրաշալի հոնգամանքին. սակայն՝ այս ճշմարիտ է որ մեծ վարդապետին որ և է գրաւոր հաւաստիքը չունինք այդ մասին, ինչ որ իրաւունք կուտայ մեղ տարակուսելու: Մանաւանդ որ՝ դժուարին է նշմարել թէ Կորիւնի տատամսոտ վկայութիւններէն մինչեւ Խորենացոյնը՝ ինչ ինչ կարկառուն մասեր եկած են աւելնալ այդ տեսլական դարձողութեան վրայ: Ուստի, ինչ որ թերեւու յաջս Մեսրոպայ Աստուածազարդեւ չնորս մը կամ յաջողութիւն մըն էր գրի գիւտն յետ «բազում աշխատութեան», յետնոց համար հրաշքի մը կերպարանքն զգեցաւ:

Կրնանք նաև ուրիշ բացարարութիւն մը տալ այդ կարծեցեալ գերբնական երազութեան. — Աչքի տոշեւ ունենալով Սրբոյն յանձն առած տաժանելի «տքնութիւնները, արտասուալից պաղատանքները, խստամբերութիւնները» ևայլն (Կորիւն) իր գեղեցիկ նպատակին հասնելու հրատապ տեսնդը, մէկ խօսքով՝ հոգեկան այդ մեծ և խորագգած յուզումնելը, պիտի չվարանինք ընդունելութէ այդ ամէնը պիտի կրնար նետել զինքն այն յափշտակութեան մէջ («Տեսանէ ոչ ի քուն երազ և ոչ յարթնութեան տեսնիլ») ուր մտքի երկարժամանակեայ սազմնառութիւնմէն նկարուած երկունքը պիտի կարծէր աեսնել դէմ յանդիման իրբեւ տախտակի մը կատքարի մը վրայ՝ յատուկ գիծերով պատկերացած: Եթէ ստուգիւ այս եղած ըլլայ կրած բուն վիճակը, այն ատեն ենթակայական տյդք, և աւանդութիւնն ալ գուած կ'ըլլայ. իր համեստ արդարացումը:

ՄԻՒՏԻ; ՍՊԻՍԿՈՊՈՍ ԴՈՒՐԵԱՆ

«Ա. Բ Ե Ի Ե Լ Ք» Օ Բ Ա. Թ Ե Բ Թ Բ Բ

Կայս. բարեհան իրատէի մը համաձայն Արեւելի Օրաթերթին արտօնութիւնը փոխանցուեցաւ Գարեգին էֆ. Պօյտճեանի: Մաղիկ իր չնորհաւորութիւնները կ'ուղղէ իր յարգելի պաշտօնակիցին:

Ա.Պ.Ռ.Ա.Ռ.

(Ա.Պ.Ա. Հ.Բ.Ն. Ե.Հ.)

Ագռամը կ'աղաչէր
Խիկարին
Թէ ի՞նչ դեղ տալ պէտք էր
Իր ձադին։
Կր պնդէր թէ ցաւն է սաստիկ
Անողորմ մահն է շատ մօտիկ։
Խոկ մեր Խիկար պատասխանէր։
— «Ագռամ գնա՛ տերեւ մը բեր,
Ուր զո՞ն ծըրտած չըլլաս բնաւ»։
Ագռաւ գնաց քայց չի գտա՛ւ։

Երբ հանդիպիս նեղ օրերու,
Լաւ կը լըսի՞ս, բարեկամ դու,
Ո՞չ, չես գըտներ ցաւոցըդ դեղ,
Թէ պդծեր ես ամէն տուն տեղ։
Ա.Պ.Հ.Ա. Վ.Բ.Գ. ՊԱՐՏԻՉԱՅԵՎ

ՅԻՇԱՏԱԿՆԵՐ

ՄԱՐԳԱՐԵՒՒԹԻՒՆ

Այս ժամանակ երբ ռուսերէն լեզուն կը սովորէի թիվլիս, տիս կին Սթասիուլէվիչի վարժարասին մէջ, հոն կուգար նաև պղտիկ մանչ մը Ժան Ալիհանսօֆ, որ ամէն անգամ բան մը կը բերէր ձաշի համար։ Ընդհանրապէս իր անուշեղէնները կը բաժնէր իր ընկերներուն և նոյնիսկ շատ անգամ ինծի հետ։

Օր մը, երբ ժամն ինծի քանի մը շաքար տալու վրայ էր, օրիորդ մը որ նոյնպէս դաս առնելու կուգար, և որ չեմ գիտեր ինչո՞ւ խիստ անհամակիր էր ինծի, արհամարհական շեշտով մը գուշեց։

— Շաքար կուտա՞ն թաթարի մը . . .

Սակայն, պղտիկ Ալիհանսօֆ բոլորովին լուրջ, մարդարէական շեշտով մը աղջկան պատասխանեց։

— «Խնչպէս չտամ։ Օր մը ան Թիֆլիսի հիւղատոս պիտի ըլլայ, Շահին տարեդարձը պիտի տօնէ, լուսավառութիւն և հրախաղութիւն պիտի կատարէ, ինծի այդ հանգէսին պիտի հրաւիրէ և իր կարգին ինծի շաքարեղէններ պիտի հրահցնէ»։

Շուրջ քսան տարիներ անցած էին, դարձեալ Թիֆլիս եկած էի, բայց այս անգամ հիւղատոսի պաշտօնով։ Առաջին անգամ որ Վեհափառ Շահին հանգէսը տօնեցի, յիւեցի իմ դպրոցի ընկերու՝ Ալիհանօֆը։ Փայլուն լուսավառութիւն մը կազմակերպեցի, և զայն հրաւիրեցի։ Եւ պատշտմին վրայէն հրահուաղութիւնները դիտել տալով, զայն ողողեցի շաքարեղէններով, յիշեցնելով անոր այն մարգարէական խօսքերը որ արտասանած էր իր մանկութեանը։

ԻՇԽԱՆ ՄԻՐԶԱ ՌԻԶԱ ԽԱՆ
Պոլոյ Պարսկական Կեսպան

ՊՃՏԻԿ ՇԱՏԱԽՈՍՔ

Զատպէլ շտատիսօս պլտիկ մին է որ միշտ սպարապ բաներ իր հարցնէ մօրը Ճաշի պահուն, օր մը դարձեալ հարցուց։

— Մայրիկ խօսի՞մ։

— Աչ զաւտեկս, զիտես որ ճաշի վրայ խօսիլը տրգիլուած է։

— Բա՞ռ մըն ալ չեմ կրնար ըսել։

— Աչ, սպասէ որ հայրիկդ իր լրադիրը կարգայ լմեցնէ։

Ճաշը վերջացու և Հայրիկը լրադիրը սեղանին վրայ դրաւ կամոց մը։ Մայրը յարեց։

— Խօսէ տեսնե՞մ, պլտիկ շտատիսօս, ի՞նչ պիտի ըսէիր։

— Պիտի ըսէիր որ ջուրի աղբիւրին ծորակը բաց էր մնացեր . . .

Զատպէլ այն օրը որ օղտակար բան մը պիտի ըսէր, այդ օրը՝ պահած էր եղած պատուէրը։

ԱՅԲԲԵՆԱՐԱՆ

— առաջ —

Երբ իմ փոքրիկ ընկերքս համայն
Առաւօտուն կանոլիս կ'երթան
Ուրախ զուարթ՝ ՚ի վարժարան,
Ի՞նչ կը սովորին, ի՞նչ կը կարդան.
— Այրբէնարա՞ն, այրբէնարա՞ն :

Պայրըն, Հիւկօ, Շիլէր, Դուրեան,
Հայ, գաղղիացի կամ թէ գերման
Մեծ քերթողները որ ծաղկեցան
Ի՞նչ կարդացին առջի բերան.
— Այրբէնարա՞ն, այրբէնարա՞ն :

Նոյնպէս ալ միշտ ու յաւիտեան,
Որքան ատեն մարդիկ ըզդան
Պէտքը ուսման ու գիտութեան
Նախապէս ի՞նչ պիտի կարդան.
— Այրբէնարա՞ն, այրբէնարա՞ն :

ԵՒԳԻՆԵ ԳԼԱԽՈՒՆԻ

ԾԱՂԻԿԻ ԹԵՐԹՈՆԸ

Պատիկներուն խիս հետարքական մէկ գրօսանիքը

Վէպերը և պատմութիւնները ամենէն հաճելի զրօսանքներն են
մասուկ երևակայութիւններու համար, ուր հաճելիին հետ օգտա-
կարը կը խառնուի :

Ծաղիկի պղտիկ ընթերցողներուն համար առաջուց արդէն կը
խորհինք ընտրել այնպիսի թերթօն մը՝ որ գոհացնէր ամէն ճաշակ
և ամէն տարիք :

Այս անգամ խիստ գեղեցիկ ընտրութիւն մը ըրած կը համա-
րինք, սկսելով հրատարակնել Պատիկ Բարի Տղան հէ քհաթային պատ-
մուածքը, իր հեղինակը Կուտուհի աը Սեկիւռ, մանկական գրակա-
նութեան փայլուն դէմքերէն է, և այս գործը իր ամենէն գրաւիչ,
ծայրայիգօրէն հետաքրքաշարժ և բարոյալից մէկ հէ քեաթր :

Առաջինը միայն կարդացէք և եթէ չի հետաքրքրուիք, մի՛
կարդաք այլեւս :

ՊԶՏԻԿ ԲԱՐԻ ՏՂԱՆ

(ՀԵՔԵԱԹԱՑԻՆ ՊԱՏՄՈՒԱԾՔ ԿՈՄՍՈՒՀԻ ՏԸ ՍԵՎԻԻՌԻ)

Ա. — ՀԻՒԱՆԴ ՄԱՅՐԻԿԸ

Այսօր շատ աղւոր, հրաշալի հէքեամթ մը ունիմ ձեզի պատմելիք : Կար չկար աղքատ այրի կին մը կար, որ իր պղտիկ վահանին հետ կ'ապրէր: Մայրը կը սիրէր զայն, և իրաւունք ունէր սիրելու, քանի որ անկէց աւելի սիրուն տղայ չէր տեսնուած: Վահան հաղիւ եօթը տարու կար թէև, սակայն բոլոր տնական գործերը ինք կը տեսնէր և մայրիկը կ'աշխատէր, ու իր աշխատութիւնը կը տանէր կը ծախէր, որպէսզի ապրէին թէ՝ պղտիկը և թէ ինք: Տղան կ'աւ-լէր, կը սրբէր՝ տախտակամածը, կերակորը կ'եփէր, պարտէզը կը փորէր ու կը մշակէր, և երբ գործը լմնար, իր հագուստները, մայրիկին կոչիկները կը շտկէր կը շտկուտէր, և կամ նատարան, սե-ղան և ուրիշ բաներ կը շինէր, որչափ որ իր կարողութիւնը ներէր:

Իրենց նստած տունը՝ որ իրենցն էր՝ մեկուսի տեղ մըն էր: Իրենց պատուհանին դէմ կը տեսնուէր բարձր լեռ մը, այնքան բարձր որ ոչ մէկ մարդ չէր կրցած մինչև դագաթը համնիլ. ասկէց զատ լեռը շրջապատուած էր խորխորատէ մը, բարձր պատերէ և անանցանելի անդունդներով:

Անոնք երջանիկ և գոհ էին. բայց օր մը հէգ մայրիկը հիւանդ ինկաւ: Բժմիկ չէին ճանչար և դրամ ալ չունէին վճարելու: Ենեղ վահան չէր գիտեր թէ ի՞նչ ընէր զայն բժշկելու համար: Երբ մայրը ծարաւնար, տղան ջուր կը խոցընէր անոր, քանի որ ուրիշ բան չունէր տալիք: Գիշեր ցորեկ անոր մօտ կը հոկէր, հաղիւ չոր հացի կտոր մը կ'ուտէր և երբ մայրը քնանար, վահան անոր կը նայէր և կու լար:

Հիւանդութիւնը ծանրացաւ օրէ օր, և վերջապէս թշուառ կինը մահամիք եղաւ: Ո՞չ կրնար խօսիլ, ո՞չ ալ կաթիլ մը ջուր կլել: Չէր ճանչնար իր պղտիկ վահանիկը՝ որ իր անկողնին առջև ծնրա-դիր կը հեկեկար: Տղեկը իր յուսահատութեան մէջ գոչեց.

— Բարի՛ Պարիկ, օգնութեան եկո՛ւր ինծի, աղատէ՛ խեղա մայրիկս:

Հաղիւ թէ այս խօսքը արտառանած էր, ահա պատուհանը բացուեցաւ և պերճօրէն հաղուած կին մը ներս մոտաւ և քաղցր ձայնով մը հարցուց աղուն.

— Ինէ ի՞նչ կ'ուզես, պղտիկ բարեկամա: Ինծի կանչեցիր, ահա՛ եկայ:

— Տիկին, զոչեց վահան, անոր ծունկերուն իյնալով և ձեռքերը իրարու միացնելով, եթէ դուք Բարեգործ Պարիկն էք, ազատեցէ՛ք իմ խեղճ մայրիկս՝ որ պիտի մեռնի և աշխարհի վրայ միսմինակ պիտի թողու զիս:

Պարիկը գորովարից նայեցաւ Վահանին, ետքը առանց բառ մը ըսելու մօտեցաւ հէգ կնոջ, անոր վրայ ծռեցաւ, ուշադիր մը քննեց, անոր երևանի փչեց, և ըսաւ.

— Իմ կարողութենէս դուրս է մայրիկդ բժշկել, խեղճ զաւակս։ Միայն դուն կրնաս բնել դարձանը, եթէ քաջութիւնը ունենաս կատարելու քեզի առաջարկելիք ճամբարդութիւնս։

— Խօսեցէ՛ք, խօսեցէ՛ք, ի՞նչ որ պէտք է պիտի ընեմ՝ մայրիկս աղատելու համար։

— Սա պատուհաննէն տեսնուած լեռը կը տեսնե՞ս. պէտք է որ հոն երթաս և անոր գագաթը բուսնող կեանիի տունկը վնտուես։ Երբ այդ տունկը ձեռք ձգես, անոր հիւթը մայրիկիդ բերնին մէջ պիտի քամես, և մայրիկդ անմիջապէս պիտի առողջանայ։

— Հիմա իսկ պիտի մեկնիմ, տիկին։ բայց իմ բացակայութեանս ո՞վ պիտի խնամէ մայրիկս։ Ասկից զատ, — աւելցուց տղեկը ա՛լ աւելի հեկեկալով — իմ վերագառնալէս առաջ արդէն մեռած պիտի ըլլայ։

— Հանդարտէ՛, խեղճ մանկիկ, եթէ կեսնքի Տունկը բերելու երթաս, մինչև քու վերագարձդ՝ մայրիկդ բանի մը պէտք չը պիտի ունենայ և պիտի մեայ այն վիճակին մէջ՝ ուր կը տեսնես այժմ։ Բայց շատ վտանգներու պիտի հանդիպիս և սոսկալի տառապան քներ պիտի կրես՝ այդ տունկը ձեռք ձգելու համար։ Մեծ արիութիւն և անյողղողդ կամք պէտք է ունենաս։

— Կորովիս և յարատեռութեանս վրայ կասկած չունիմ։ Միայն ինձի ըսէ՛ք թէ՛ ի՞նչպէս պիտի ճանչնամ այդ տունկը, լեռը ծածկող անչափ բոյսերուն մէջն։

— Եթէ կարենաս մինչև գագաթը հասնիլ, պիտի կանչես այդ բոյսին պահապան բժիշկը, պիտի ըսես որ՝ ևս եմ քեզի դրկողը և ան քեզի ցողուն մը պիտի տայ։

Վահան, չնորհակալ եղաւ Պարիկին անոր ձեռքերը պագնելով, հրաժեշտ առաւ մայրիկէն՝ զայն համբոյրներով ծածկելով, հաց մը դրաւ ծոցը և մեկնեցաւ յարգանօք բարեւելէ ետք Պարիկը։

Պարիկը չը կրցաւ ժպիտ մը զսպել տեսնելով այս եօթը տարու խեղճուկ աղաս, որ միս մինակը կ'երթար մագլցիլ այնքան վտանգաւոր լեռ մը՝ որոն կտարը ենել փորձողները ամէնքն ալ մեռած, կորսուած էին խորհրդաւոր կերպով մը։

Վահան ի՞նչ պիտի կրնար ընկի՝ իր տկար մարմնուլը և պղտիկ խելքովը։
(Նարումակելի)

ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՕՐԵՐ

ԶՈՒՄԸ ԳԻՒՆԻԻ ԵԻ ԳԻՒՆԻՆ ԶՈՒՄԻ ՓՈՒԵԼ.

Սեղանի մը վրայ կը դնէք չորս գաւաթ և ապակիէ բարձ մը :
թէ՛ բարջին և թէ գաւաթներուն մէջ յստակ ջուր կայ լեցուած :
Կ'ըսէք ներկաներուն որ երկու գաւաթներուն մէջի ջուրը՝ գինիի
պիտի փոխէք : Իրաւ ալ երկու գաւաթները կը պարզէք բարջին
մէջ, ուր նոյն պահուն կը գոյանայ կարմիր հեղուկ մը՝ որով կը լն-
ցնէք երկու պարապ գաւաթները : Այսպէս, երկու գաւաթ կ'ունե-
նաք ջուրով լեցուն և երկուք ալ զինիով լեցուն : Եաքը կըսէք
թէ գինին ջուրի պիտի փոխէք : Կառնէք ջուրով լեցուն միւս Զ բա-
ժակները, կը լեցնէք բարջին մէջ, ուր անմիջապէս կարմիր գոյնը
կ'անհետանայ և պարունակութիւնը ջուրի գոյն կ'առնէ :



Ահա թէ ի՞նչ է հրացքին զաղանիքը : Թիմիագիտութենէն քիչ
մը հասկցողը՝ կը կառնէ անմիջապէս : Իրաւ է թէ երեսյով ջուր
է ամենուն մէջի հեղուկը, բայց խարդախուած է : Բարջին մէջ
նետուած է սուզուց մը ասիս թահիի, երկու գաւաթներուն մէջ՝
կաթիլ մը թէնքիւր ըլ գիր և միւս երկու գաւաթներուն մէջ ալ
սուզուց մը ասիս օսալիի : Երբ թէնիմիւր աը ֆէր սպարունակող
գաւաթները բարջին մէջ լեցնենք, բարջին մէջի «թանէն» ին հետ
խառնուելով, ջուրը կ'առանայ մութ գոյն մը : Խօկ երբ ասիս օսալիի
սուրունակող գաւաթը լեցնենք բարջին մէջ, մութ գոյնը դարձեալ
կը փոխուի բաց գոյնի :

Միայն պէտք է ուշազբութիւնն բնել որ տարբեր բաղադրու-
թիւններ ունեցող գաւաթները չի շփոթուին :

×

ՀԱՅԿԻԹԸ ՄԱՏՆԻԷՆ ԱՆՑՐՆԵԼ

Մի՛ զարմանաք թէ հաւկիթը մատնիին մէջէն կընայ անցնիլ :
Ամէն բանին դիւրինը կայ : Այսպէս, հաւկիթ մը կ'առնէք, և

բարկ քացախին մէջ կը դնէք : Բաւական մը կենողէ ետք , հաւա-
կիթին կճեպը այդ թթուին ազգեցութիւնով կը կակուղնայ . խմու-
րի պէս կ'ըլլայ , և դուք զայն այն կատեն կրնաք անմիջապէս
մատնիի մը ծակէն անց ն'լ : Այս գործողութենէն քիչ ետք հաւա-
կիթը դարձեալ իր նո խկին կարծրութիւնը կ'առնէ :



ԾԱՂԿԱՎԱՃԱՐ ԱՂԶԻԿԸ

ԱՆՄԻՏ ՏՂԱՆ

— ԽՈԽՈՎ

Ժամանակին, հարուստ մը իր զաւակը ըստ հին սովորութեան կը դնէ բժիշկի մը քով բժշկութիւն սորվելու: Բժիշկը զեղարանին և հիւանդներու առւնէն զաւ սեփական աեղ մը չունենալուն աղան հետը կը պատառընէր: Որ մը բժիշկը հիւանդի մը այցելած միջոցին կը տեսնէ որ հիւանդին գլխուն վերեւ նետուած կային ինձորի կեղեններ: Անմիջապէս գուշակելով հիւանդին կերած ըլլալը կը հարցունէ հիւանդին:

— Այսօր ի՞նչ կերած ես

— Ոչինչ, տօքթօր.

— Ի՞նչո՞ւ առւ կը խօսիս զաւակս, միթէ ինձոր կերած չե՞ս: Հիւանդը կը խստովանի կերած ըլլալը: Եւ բժիշկը խստիս կը պատուիրէ բան մը չուտել, մինչեւ միւս օրը, ու գեղը յանձնարաբելով դուրս կ'ելնէ:

Հարուստին աղան զմայլած այս բանին վրայ կը հարցնէ վարպետին:

— Վարպետ, գուն ինչե՞ն զիտցար հիւանդին ինձոր կերած ըլլալը:

— Զաւակս, թէպէս ասոր «Հնարամտութիւն» կ'ըսեն սակայն այս շատ պարզ բան մըն է. չի տեսա՞ր, հիւանդին քովը նետուած ինձորի կեղեններ կային. ո՞վ կերած պիտի ըլլայ ան՝ հիւանդին աչքին առջեւ, բաց ի հիւանդին:

Յաջորդ օրը բժիշկը գործ ունենալուն աշակերտը կը դրէտ նոյն հիւանդին այցելելու և կ'ըսէ.

— Աղէկ զգուշութիւն ըրէ, տես որ բան մը կերած չըլլայ:

Աշակերտը կը մեկնի....:

Հիւանդը պարտէզի ծառերու շուքին տակ և զովարար ջուրի մը քով պառկած էր քանի որ խխու տօթագին ամառ մըն էր: Իր գլխուն վերեւ դրուած կար իշու համեստ մը: Տղան ներս կը մտնէ և լաւ մը հիւանդին շուրջը կը նայի. ոչինչ կայ, բացի իշու համեստէն: Տղան կը մտածէ. համեստը կայ, սակայն է՞շը... ո՞ւր է... հիւանդը կե....:

Տեղն էր «Հնարամտութեան» հրաշքին: Անմիջապէս կը հարցնէ հիւանդին:

— Այսօր ի՞նչ կերած ես.

— Ոչինչ.

— Ի՞նչ ըսել է, ոչի՞նչ, բան մը կերած չունի՞ս.

— Ո՛չ.

— Ի՞նչո՞ւ առւ կը խօսիս, չէ՞ որ ամբողջ էշ մը կերեր ես(՞...): Ո՞վ երանելի հնարամտութիւն...:

Մանուկնե՞ր, ամէն բան թութակօրէն սորվելու չէ: Որ և է բան մի ընէք առանց լաւ ըմբռնելու ու զայն խորհրդածութեան առարկայ ընելու, որ չխայտառակուիք ու ծաղրի առարկայ չըլլաք ետքը:

Վ. Կ. Տ.

ՄՏՔԻ ԶԲՈՍԱՆՔ

Հաշուական հարցում թիւ 9.

Ճամբորդ մը, առաջին օրը ծախսեց իր դրամին կէսը և մէկ լրուշ ալ աւելի: Երկրորդ օրը ծախսեց մնացածին կէսը և մէկ դրամի: Երրորդ օրն ալ նմանապէս մնացածին կէսը և մէկ դուրչ աւելի: Վերջը տեսաւ որ իր քով բնաւ դրամ չ'մնաց: Կը հարցուի գիտնալ թէ նախապէս քանի՞ զրուշ ունէր, և իւրաքանչիւր օր քանի՞ ական զրուշ ծախսեց:

×

Հանելուկ թիւ 9

Պարկեշտ երկրորդս առաջինով
Ցերեկն ի բուն կ'զրադի,
Ամբողջս երկու բարակ ոտքով
Գործիք մ'է գծագրողի:

Հաշուական հարցումը լուծողներէն մէկը վիճակով պիտի ստանայ Յ ամիս Ծաղիկ: Հանելուկը լուծողներէն մէկն ալ նոր հրատարակուած ընթերցանութեան գիրք մը:

Պատասխանները պէտք է գրել կողքին վրայի կտրօնին վրայ, կամ կտրօնը պէտք է կցել պատասխանին: Հակառակ պարտգային ընդունելի չպիտի ըլլան:

Թիւ 8 հաշուական հարցումին լուծումն էր 2: Իսկ թիւ 8 հանելուկինը զրիչ:

Ճիշտ լուծողներն են.

Պէշիկրաշի վարժարանէն՝ Նուարդ Զօփուրեան, Մառի Զպուք-ձեան, Վահան Պօյանեան, Դասնիկ Պըլըճեան, Յակոբ Վարդերես-եան, Հայկ Եսայեան, Խաչիկ Զալկըճեան, Եղուարդ Թուլումայա-ձեան, Կոստանդ Զիթճեան, Յարութիւն Միրիճանեան, Գէորգ Պալ-տասարեան, Զաւէն Թնքարեան, Սիրանոյ Փարիկեան, Սարգիս Փափակեան, Շնորհք Զիւմրիւթեան, Պերճուհի Եաղմաճեան, Աղաւնի Քէշիւեան, Շնորհիկ Քէշիւեան, Պառնիկ Պոռուճեան, Ա-րաքսի Մարաֆեան, Նուարդ Թուլումպաճեան, Զարուհի Արգար-եան, Արաքսի Պոռուճեան, Նուարդ Բարսեղեան, Աղնիւ Պարտիզ-պանեան, Աստղիկ Իգնատիոսեան:

Մայր վարժարանէն՝ Հայկ Պարտիզպանեան, Նուարդ Աղաչը-րաքեան, Արաքսի Ա. Պօղոսեան, Յակոբ Աճառեան, Մկրտիչ Պիւլ-պիւլեան:

Ակիւտարէն՝ Արմենակ Վ. Փափակեան, Զունդ Մմրատեան, Եւգինէ Գլանունի, Զտէն Յակորեան, Արտէն Խիւտավերտեան:

Ենդր. Նախակրթաւանին՝ Վահէ Մըսըրլեան :

Խասդիւղեն՝ Արտօչէս Գաւանիկեան, Մառի Պազտասարեան և
Ամէիկ Մեծքանեան :

Օրբագիւղեն՝ Խօմէնի Կարապետեան, Ելիղա Շատան, Զապէլ
Կարապետեան, Ամարիէն Ալէմուալլեան. Մարի Մուրտատեան, Ար-
բուհի Հերիմեան :

Մագրիգիւղի Տատեան Վարժարանին՝ Գեղանոյշ Աղապէկեան,
Արտօչէս Մոմձեան, Գեղամ Խանտամիրեան, Վահրամ Սվաճեան :

Բերային՝ Տիրան Սվաճեան, Արմինէ Պօյաճեան, Պ. Վարդան-
եան, Անրեկա Կոմիտասեան :

Գարբաղին՝ Երանուհի Պարտիզապանեան, Մկրտիչ Ճէրաճեան,
Յովհաննէս Ծէպեան :

Տիմիրեան Վարժարանին՝ Տիգրանուհի Մեսիահեան, Գեղամ
Մեսիահեան, Սիրովարդ Դերձակեան :

Գատրաղին՝ Երամեանին՝ Հերմինէ Տ. Յակոբեան, Ստեփան
Մկրտչեան, Արուսեակ Կիւլտէնկեան :

Դում-Դարուի Դուրսի Վարժարանին՝ Արամ Գրիգորեան :

Սամարիոյ Վարժարանին՝ Ասողիկ Գոսդանեան :

Հիւանդանոցին՝ Հիւանդապահուհի Վարդուհի Միքայէլեան :

Բերայի Միսիրարեանին՝ Տաճառ Օնսկեան :

Մհծ-Լողիկին՝ Կարապետ Բաջանեան :

Բագրատունի Վարժարանին՝ Հրանտ Գուրապեան :

Գատրգիւղի Միսիրարեանին՝ Յարութիւն Ֆրէնկեան :

Նիկոմիդիային՝ ալ պատուիսանած ևն Յովհաննէս Ա. Յով-

հանեան, Յակոբ Նարդանտեսոն և Յ. և Մ. Ճէնսէթեսն եղբարք :

Ասոնց Իէ վիճակով շանեցան Ակիւտարէն՝ Եւզինէ Գյանունի և
Բերայէն Արմինէ Պօյաճեան, որոնք կ'առանան Յակու ա իր Մաղիկ :

ՆՈՐ ԳԻՐՔԵՐ

Առացանք Պալենց գրաւան նոր հատարակութիւնը

Դուն պիտի ըլլաս Բարոյագէտ, Տնտեսագէտ եւ Տանիկիին
Թարգմանութեամբ Դաւիթ Էֆ. Խաչկանցի : Դուն պիտի ըլլասներու
շարքը Ընթերցանութեան խիստ յաջող գոտընթացը մըն է, որ մեծ
ընդունելութիւն գտած է Թրանսայի մէջ : Այս նոր հատորը կը
պատրասի բարձրագոյն գուազնթացքի աղջկանց բաժնին, և արժանի
է թէ՛ ընթերցանութեան և թէ՛ վարժարաններու մէջ դասաւան-
դութեան : Գինն է 8 զրուշ :

Առացանք նաև Տ. Դաւինդ Վարդապետ Դուրեանի նոր հեղի-
նակութիւնը՝ Միւտուրեան Խորհուրդը, խնամուած աշխատասիրու-
թիւն մը՝ որուն զինն է օ զրուշ :

Առացանք նաև Ս. Եմանուշ Վարդապետ Դաւիթեանի Փնջակ (զիրք ըն-
թերցանութեան և ի բերան ուսման փոքրիկ տղոց) գրքոյկին Յրդ
ապագրութիւը, ինչպէս նաև Մանկական ուսմաւրներ գրքոյկը :

Լուծում թիւ Զ հանելուկին եւ հարցումին